

11497

338.1

S-16

4. Тупа,

1909

31.1
16

Հայկ. ԽՊՅ 1909 Վր

Մ Ե Ր
Խ Ե Ղ Ճ Ե Ր Կ Ր Ա Գ Ո Ր Ծ Ն Ե Ր Ո Ւ
Մ Ա Ս Ի Ն

Ա Ր Տ Ա Տ Պ Ո Ւ Մ
«ԲԻԻԶԱՆԴԻՈՆ»Ի 1909 ՆՈՅՆՄԱՐԵՐ 3—4
ԹԻԻՆԵՐԷՆ



Գ Ր Ե Ց
ՏՕՔ. Ն. ՏԱՂԱԻԱՐԵԱՆ
Օսմանեան Երեսփոխան Սեբաստիոյ

Կ. ՊՈԼԻՍ
Տպգր. ԲԻԻԶԱՆԴԻՈՆԻ
1909

2006

338.1
S-16

2010

16849

2120



Մ Ե Ր

332.1

S-16 ԽԵՂՃ ԵՐԿՐԱԳՈՐԾՆԵՐՈՒ

630
Մ Ա Ս Ի Ն
126-SԱ



Ամառնային պարագուրդի առթիւ այցե-
 ւելցի Սեբաստիոյ կուսակալութեան գլխաւոր
 կեդրոնները (Գալղա, Մարզուան, Ամասիա,
 Թոքատ) և մասնաւորապէս զիս ընտրող
 Սեբաստիոյ նահանգն ու անոր 7 գաւառակ-
 ներն իրենց գլխաւոր գիւղերով (35) : Մօտէն
 ծանօթացայ հայրենեացս և հայրենակցացս,
 սերտիւ յարարեցութեան մտայ այդ տեղ-
 եաց երկրագործ ժողովրդեան հետ, ու ցաւ
 ի սիրա հաստատեցի թէ՛ երկրագործ հայ-
 րենակիցներս յամենայնի զրկեալ խեղճ ու
 թշուառ են և անոնց աւագ մեծամասնու-
 թիւնը գրէթէ անօթի վիճակի մէջ է. կա-
 ուավարութիւնն և անխիղճ պաշտօնէու-
 թիւնը շարունակ առած է այդ հէք դա-
 սակարգէն, առանց մտածելու գոնէ պաշտ-
 պանել զայն ընդդէմ բռնաւորներու և օ-
 ժանդակել անոր ապերախտ տարիներուն,
 ոյսյ հետեւանօք նա օրհասական ու հոգե-

1003
10844

վարք վիճակի մը հասած է : Բազմիցս չի կրցի արտասուքներս զսպել մեր երկիրն իրենց արիւնով ու քրտինքով պաշտպանող ու մատակարարող այս հէք դասակարգին թշուառութիւնը տեսնելով : Մեր անունդն հայթայթող այդ խեղճ արարածները շատ անգամ հաց իսկ չունին ուտելու, և մերթ իբր հաց կերածնուն մէջ ցորենն իր թեփովը միայն ներկայացած է : Սահմանադրական կառավարութիւնը տեսաւ իրաց այս ցաւալի վիճակն ու փութաց ուտեստի ու սերմնցուի նպաստներ տալ . սակայն պէտք է դիտնալ թէ՛ ամէն կողմ որչացած փոքր բռնաւորները (էշրէֆ) ու զեղծ պաշտօնէութիւնը կ'ալխատի նոյն իսկ այդ նպաստէն օգտուիլ, այդ խեղճներուն օրապահիկ հացը խլել անոնց բերնէն : Ուստի, հարկ անհրաժեշտ է որ կեդրոնական կառավարութիւնն արգոսեան աչքերով հսկէ առ այս, ու խիստ հրամաններով այս նորանոր զեղծմանց առաջն առնէ ու պաշտպանէ հէք երկրագործներն ընդդէմ այդ անխիղճ մակաբոյծներուն : Նպաստները բացառիկ միջոցներ են և տեսական ազդեցութիւն չեն կրնար ունենալ, խոհեմութիւն է չարեաց բուն պատճառներն որոնել և անոնց առաջն առնելու դարձմաններ խորհիլ . ուստի այստեղ պիտի քննենք դժբախտութեանց գլխաւոր շարժա-

ռիթներն և մատնացոյց պիտի ընենք հարկ եղած դարման միջոցները :

Ա.—Երկրագործ ժողովրդեան քուսուրբեան գլխաւոր պատճառներն են .

1. Բեքեռուն մի քանի քարի ի վեր նուազութիւնը .—Սա բնական հետեանք է անձրեւներու նուազութեան : Այո՛, մի քանի տարիէ ի վեր անձրեւներ նուազ եղած են ու մանաւանդ յարմար եղանակներուն երկինք բոլորովին ժլատ եղած են, և ասոր ալ գլխաւոր պատճառը մեր անտառներուն փճացումն է :

Գիտնականօրէն հաստատուած ճշմարտութիւն մ'է թէ՛ անտառ չեղած երկիրները քիչ կ'անձրեւեն, զի անտառները մթնոլորտի ամպերն ու օդի խոնաւութիւնն անձրեւներու վերածելու կարեւոր ազդակներ են : Անտառ եղած երկիրներուն մէջ անձրեւներու ջուրերը ծառերու արմատներուն առաջնորդութեամբ երկրի խորերը կ'իջարանցեն ու այնտեղ ստորերկրեայ աւազաններ կազմելով ակերու ծնունդ կուտան : Իսկ, ընդհակառակն, անտառազուրկ երկիրներուն մէջ անձրեւները հեղեղներ կը կազմեն, որոնք կ'վնասեն տեղային երկրագործութեան, ո՛չ միայն հողերու նուրբ մասերն ու լոյծ տարրերը կրելով՝ այլ և բուսականութիւնը կ'չրջեն ու կը կոտորեն և բնակութեանց կեդրոններուն

մէջ շինութիւնները կ'աւերեն ու կենդանեաց ու մարդոց իսկ կորուստ կ'պատճառեն: Արդարև մի քանի տարիներէ ի վեր ամէն կողմ տեղի կ'ունենան այս կարգի աւերներ. երկու տարի առաջ Թոքատի մէջ հարիւրաւոր տուներ կործանեցան ու 600 անձեր մահացան. այս տարի այս կարգի շատ աւերներ պատահեցան, որոնց մէջ կ'յիշատակենք Շար-Գըչլայի մօտ 150 տունէ բաղկացեալ Չաքըր-Շէյխ անուն գիւղը, որուն 75 տուներն հեղեղը քանդեց ու աւազով ծածկելով՝ անոնց երկրագործական կենդանիները սպաննեց, և ես պատահմամբ հանդիսատես եղայ անոնց դիակներն հանելու աշխատութեան:

Անտառներու փճացման բնական հետեւանքն է ջուրի ակերու ցամաքումը. այս ալ սկսած է տեղի ունենալ, եւ ես այս ճամբորդութեանս միջոցին հանդիպեցայ ցամաքած հինգ-վեց ակերու, որոնց տարիներ առաջ յորդառատ ըլլալին վկայեցին երկրին բնիկները: Ջրի ակեր չեղած տեղերու խոտերն ու մարդերը բնականաբար կ'չորնան. ո՛ւր որ ջուր և խոտ չըլլար՝ ո՛չ կենդանի կ'ապրի և ո՛չ ալ մարդ, որով անջրդի երկիրներն ամուլ անապատներու կ'վերածուին:

Իմ բոլոր ճամբորդութեանս միջոցին ճամբաներու երկայնքը միշտ հաստատեցի

կտրած ու այրած անտառներու հետքեր: Ժողովուրդն անտառներն անգթօրէն կըտրելով փճացնելէ ետքը՝ ստիպուած է վառելանիւթ ճարելու համար արմատներն ևս հանել, որով իսպառ կ'ըրկեն հողերն իրենց մակերեւոյթն հասած ջուրերն իրենց խորերն առաջնորդող միջոցներէն: Մեր լեռները կազ (քւէն) կոչուած ծառիկներով ծածկուած են, ասոնք տեղացող անձրևները բռնող կարևոր տարրեր են. շատ տեղեր այս ծառիկները ժողովուրդին միակ վառելանիւթերը կ'ներկայացնեն, որոնցմէ մերկանալու վրայ են մեր լեռները:

Շատ տեղեր անտառները փճացուցած են ո՛չ թէ փայտէն օգտուելու նպատակաւ, այլ այրած են լոկ քիմի համար եւ կամ վարելի հող ձեռք ձգելու նպատակաւ, ու շատ անգամ այս ոճիրներու անուղղակի քաջալերիչը կառավարութիւնն եղած է. զոր օրինակ շատ տեղեր լեռներու մէջ գաղթականներ հաստատած է առանց անոնց հող տալու, որով լուեհայն թոյլտուութիւն ըրած է որ անոնք յափշտակեն իրենց բոլորտիքի գիւղացիներուն հողերը, ու այրելով և փճացնելով անտառները՝ տիրանան անոնց հողերուն: Անտառներուն փճացման հետեանօք շատ տեղեր 5, 8, 10 ժամ հեռաւորութիւնէն կ'ըբերեն փայտը, կան եւ 1, 2, 3 և նոյն իսկ 4 օր հեռա-

ւորութենէ փայտ բերող միջավայրեր, որպէս են Ղանդալի գաւառակին Մանճըրըգ, Եարասար գիւղերը, և Երևակայեցէք, ի՛նչ ձանձրոյթ, 3-4 օր երթալ և նոյնչափ օրէն ալ վերադառնալ՝ սայլ մը փայտի համար:

Ամէն անոնք որ ի վիճակի չեն փայտ ձարելու համար այս զոհողութիւնն ընելու՝ կենդանեաց աղբը կ'վառեն աթարի (թէ-զէք) ձեւի տակ, որով և իրենց հողերը կը զրկուին զիրենք պարարտեցնող այս կարեւոր տարրէն: Հարկ է վերջ տալ իրաց այս աղէտալի վիճակին, պէտք է պաշտպանել գտնուած անտառներն ու ի հարկին աւերեալ անտառները վերատնկել: Անտառաց հսկողութիւնը շատ թերի կերպով կը կատարուի, շատ անգամ անտառներն օրերով, շաբաթներով կ'վառին և ոչ ոք կ'աշխատի զանոնք մարել: պէտք է անտառները վառողները խստիւ պատժել յօրինակ այլոց, և այսպիսի դժբախտ պատահարներու առթիւ ընդփոյթ առաջն առնելու ջանադիր ըլլալ: Երբեմն տեղեր կառավարութիւնն արգելած է անտառները կտրել, ժողովուրդն այդ անտառներէն կ'օգտուի կտրելով ծառերու ճիւղերն և կամ արածել տալով անդ իրենց կենդանիներն ու այծերը. որով ծառերը կ'զրկուին իրենց կենսատու մասերէն, այսպէսով կ'չորնան ու կ'փճանան: Հանդիպեցայ տեղեր որպէս

Գալգա, ուր իբր փայտ և ածուխ ի վաճառ հանուածները մէկ հարիւրամէդր տրամագիծ ունեցող ճիւղեր են, որ կ'ցուցնէ թէ անտառները սպառած են ու ժողովուրդը նորաբոյս ճիւղերէ կ'օգտուի, որ երբեք ներելի ըլլալու չէր: Անտառները կտրելը պէտք է զիտական օրէնքներու ենթարկել: Անտառ մը երեք մասի բաժնելով, իւրաքանչիւր մասը տասը տարուան միջոցի մը համար գործածութեան յատկացնելու է, և այսպէսով երեսուն տարիէն միեւնոյն տեղը կրնայ հատման ենթարկուիլ, և այդ միջոցին մէջ ծառերը բաւական զարգացած կ'ըլլան, և նոյն իսկ խիստ ուղիղ ու լաւ զարգացած ծառերն աւելի երկար ատեն, 60—90 տարի հարկ է պահել: Եթէ իրաց այս ցաւալի վիճակն այսպէս շարունակուի՝ ո՛չ միայն մենք անկանոն անձրեւներ ու հեղեղներ պիտի ունենանք, այլ և մեր ջրի աղերը պիտի ցամաքին, երկրագործութիւնը պիտի փճանայ և պիտի ստիպուինք Եւրոպայէ բերել մեր վառելանիւթն ու ածուխը:

2.—Հողերու յափճակութիւնը զօրաւորներու եւ բուսակալներու կողմէ.—Ամէն կողմ կ'լսուին այս կարգի գանդատներ. իմ շրջած տեղերէս Ղանդալի գաւառակին, մանաւանդ Մանճըրըգ և Եարասար գիւղերուն մէջ մեծ հաճմատութեան հասած

են հողի յափշտակութիւնները, նոյնը կըր-
 նանք ըսել և Թճնուսի գաւառակին մէկ
 մասին համար: Այս հողերու յափշտակիչ-
 ները շատ անգամ գաղթականներ են (Չէր-
 քէզ, Չէչէն, Գարա Բարախ) և կամ երկրի
 ետեւեմ ըսուած բռնակալները: Չարմանալի է
 որ շատ տեղեր այդ յափշտակուած հողերու
 տուրքը կ'վճարէ բուն հողատէրը, անոր ձեռքը
 կ'գտնուի օրինական կալուածաթուղթը
 (Թափու), սակայն ուրիշը կ'վայելէ հողը:
 Դատավարութիւնք օգուտ չունին, երկար
 աշխատանքէ ետք կարելի կ'ըլլայ ճշմար-
 տութիւնն հաստատել, կառավարութիւնն
 օրինական ՉՏ դշի տուգանք մը կ'սահմա-
 նէ, յափշտակիչը կ'վճարէ այդ տուգան-
 քը, սակայն կ'չարոճանակէ գործածել իր
 յափշտակած հողը՝ սողառնալով բուն տիրոջ
 չչարունակել իր գանգատը: Գայմագամ-
 ներն ինձ այսպէս տաննակ խնդիր
 պատմելով՝ խոստովանեցան օրինաց անբա-
 ւականութիւնն ու իրենց անկարողութիւնն
 և խնդրեցին խիստ ու հատու օրէնքներով
 պաշտպան կանգնել խեղճ հողատէրներու
 իրաւանց: Երբեմն տեղեր՝ երկրագործն
 փոքր փոխառութեամբ մը, զոր օրինակ,
 հարիւր դրուչի գումար մը, հորթ մը, կով
 մը, և այլն առնելով, պարտական կ'դառնայ
 զօրաւորի մը և անոր տարիներով տոկոս
 տալով հանդերձ՝ պարտքն երթալով կ'ա-

ճի ու այսպէսով պահանջատէրն կ'յա-
 փշտակէ անոր հազար զրուչնոց արան ու
 կ'գործածէ: Երբեմն ալ բուն ու կամ
 խարդախութեամբ (հիյլիով) մեծարժէք ա-
 գարակ մը 100-120 ոսկույ փոխարէն
 ֆերալ ընել տալով դրաւուած է: Վեր-
 ջապէս այս ամէն հողային անիրաւութիւն-
 ները կարգադրելու և խեղճ երկրագործ
 դասակարգ, այդ անխեղճ մակարոյծներու
 ձեռքէն ազատելու համար՝ հարկ է կամ
 կարուկ օրէնքներով իրաւասութիւն տալ
 տեղական իշխանութեանց, որ ճշմարտու-
 թիւնն գործադրեն. և կամ թէ՛ ինչպէս
 երբեմն որոշուեցաւ՝ հողային խնդիրներու
 կարգադրութեան համար շրջուն դատա-
 րաններ զրկել, անկաշառելի մարդասէր Օս-
 մանցիներէ բազկացեալ:

3. Հողերու վաճառումը սուրբի փոխա-
 րէն.—Արդարև ամէն երկիրներու մէջ օ-
 րինական է, տուրք չվճարողին հողերը
 վաճառել, սակայն երբեք ներելի չէ այդ
 պատրուակին տակ հարիւր ոսկինոց հող մը
 մէկ քանի ոսկի վաճառել: Յաւալի է
 ըսել թէ այսպիսի դժբախտ իրողութիւն-
 ներ կ'պատահին. զոր օրինակ, Ղանդալի
 մօտ ցոյց տուին ինձ Սեբաստիոյ 30 քիլէ
 ցորեն առնող ընդարձակատարած հող մը՝
 այրի կնոջ մը յատուկ, որ երեք ոսկի
 տուրքի փոխարէն վաճառուած է, ընա

կանաքար երկրի մի զօրաւոր անձնաւարութիւնն տէր դարձած է այդ բախտին, ու այդ հէք կրնն այսօր աւուր հացի կարօս վիճակի մէջ կ'գտնուի:

Բ. Երկրագործական Պանֆաներէ երկրագործները չեն օգտուիր.—Այդ դրամատունները թէպէտ երկրագործներու համար հաստատուած՝ սակայն անոնցմէ կ'օգտուին աւելի հողատէր քաղքենիներ, որոնք երկրագործին քրտանց արդիւնք այդ սնտուկներէն փոխառութիւններ կ'ընեն հարիւրին 6ով, և այդ գումարներն իրենք կ'գործածեն հարիւրին 12, 15, 18, 24 և աւելի տոկոսով, և այն ալ աւելի երկրագործ դասակարգին. ուստի պէտք է այնպիսի օրէնք մը դնել որոյ շնորհիւ բուն երկրագործն օգտուի անոնցմէ: Այս դրամատուններուն տոկոսը թէպէտ 6% է, սակայն 1% արձանագրութեան ծախքովն և ալ օրինական ծախսերովն 9%ի կուգայ, զի փոքր գումարներ կ'արուին երկրագործաց և այդ օրինական անուանեալ ծախսերը գրէթէ նոյնն են մեծ ու փոքր գումարներուն համար, որով մեծ գումարներ առնող հողատէր կալուածատէր քաղքենիներու համար մինչդեռ 7—7½%ի կուգայ, հէք երկրագործին համար 9%ի կուգայ. պէտք է վերջ տալ իրաց այս վիճակին, ջնջել այդ օրինական անուանեալ ծախսերն և արձա-

նագրութեան համար 1%ի տուրքը: Նոյն իսկ 6% տոկոսը շատ է երկրագործին համար. իմ ուսումնասիրած երկիրներուս մէջ ի հաշիւ առնելով երկրագործին ելեւուտքը՝ կ'հաստատուի որ հողն հազիւ 4% կ'արտադրէ, որով չէ կարող առկէ աւելի տոկոս վճարել. իրաց այսպէս շարունակումն հողերուն բուն երկրագործաց ձեռքէն ելլելուն պատճառ կ'ըլլայ: Եւ արդէն ինչ՞ու այդքան պահանջկոտ ըլլալ երկրագործէն՝ քանի որ արդէն այդ դրամատանց դրամագլուխն իր քրտանցն արդիւնքն է, իրն է. իր ապրանքին իրեն այնչափ սուղի տալը խղճի և օրինաց հակառակ է: Այդ դրամատան դրամագլուխին կարեւոր մէկ մասը կառավարութեան կողմէ իբր փոխառութիւն առնուած է, և որով երկրագործական պանքաներու սնտուկները գրէթէ դատարկ են, որով և երկրագործը չեն կրնար կարեւոր փոխառութիւն ընել. պէտք է հատուցանել վերջապէս փոխառեալ գումարը՝ եթէ ոչ ամբողջովին՝ գոնէ մասամբ: Ահագին փոխառութիւններ եղան մեծ ու փոքր պարտքեր վճարելու համար, կարեւոր էր որ այդ պարտուց գոնէ մէկ մասն ալ հատուցուէր:

Աօտի արոց օրինական հարիւրին 10ի վրայ աւելցած է 1% երկրագործական դրամատան համար. հարկ է վերջ տալ այդ

պահանջքին և թեթեւցնել հէք երկրագործին ծանրաբեռնեալ տուրքերը: Կ'ըմբռնեմ որ ժամանակ մը պէտք էր այդ տուրքին հաստատութիւնը, այժմ աններելի է, քանի որ անօթի է երկրագործն և ինքը չօգտուիր անկէ:

Գ. Տուրքերու ծանրութիւնը. — Երկրագործաց տուրքերու ծանրութեան մասին շատ ըսելիք կայ, զանց պիտի առնեմ, չի գիտեմ թէ քանի անձուկ վիճակի մէջ է մեր ելեմուտքը. սակայն անոնց մէջ հաս մը կայ որ ներելի չէ այսպէս շարունակել առանց երկրին վնասելու, եւ այդ է աղնամի տուրքը: Ընդհանրապէս իբր աղնամի տուրք $4\frac{1}{2}$ դ. կ'առնուի ոչխարներէ և այծերէ. այդ տուրքը գուցէ ներելի ըլլայ հաղորդակցութեան միջոցներով օժտուած շատ մը տեղեր, սակայն անարդար է ներքին զաւառներու համար. օրինակ առնենք Սեբաստիոյ կուսակալութիւնն և աւելի մասնաւորապէս Սեբաստիոյ սանձագը. հոն ոչխար մը չորս տարիէն չափափաս կ'ըլլայ և կ'արժէ 40 դ. . . այդ ժամանակամիջոցին մէջ կառավարութեան տուրք վճարած կ'ըլլայ 20 դ., որով արտադրութեան $\frac{1}{2}$ 50ը: Սա ներելի չէ ո՛րքէ երկրի մէջ, բանականութեան և խղճի հակառակ է, այդ կենդանեաց բուժման մէջ շահ չի մտար երկրագործին, որով

և դուարարուծութիւնն օր քան զօր նուազելու վրայ է. ես վստահ եմ որ եթէ այս տուրքն երկու դրձի իջնէ, դուարարուծութիւնը մեծապէս յառաջ կ'երթայ, և թէ՛ ժողովուրդը, թէ՛ կառավարութիւնն մեծապէս կ'օգտուին:

Դ. Մշակեալ հողերու պաշտպանութեան պէտքը. — Ընտանապարհաց անկանոնութեան հետեւանօք, շատ անգամ կառքերն ու ուղեւորները՝ փոխան աւերեալ խճուղիներէ անցնելու՝ դաշտերու մէջէն կ'անցնին, և այս տեղի կ'ունենայ ոչ միայն հնձուած հողերու, այլ և հերկուածներու և նոյն իսկ հունձք կրողներուն համար, և այդպէսով երկրագործները մեծապէս կ'վնասուին: Երբեմն մշակեալ հողերու հանդէպ անիրաւութիւնը շատ աւելի առաջ կ'տարուի. տեղական բռնաւորները, զոր օրինակ, իրենց կենդանիները կ'ղրկեն արածիլ խեղճ երկրագործներու ցանքերու և մարգերու մէջ: Այս անիրաւութեանց մասին օրինական բողոքներն արժէք չեն ունենար. ուստի՝ ինչպէս Եւրոպայի մէջ, հարկ է և աստ հողերու ու ցանքերու հակողութեան պաշտօնեաներ կարգել, որոնց վկայութեան վրայ կարելի ըլլայ այդ անիրաւներէն տուգանքներ առնել: Այդ պաշտօնէից վկայութիւնը շատ անգամ կրնայ գիւրբացնել հողերու յափշտակու-

թեանց մասին դատաւորներու գործունէ-
ու թիւնը: Անշուշտ այդ պաշտօնեաներ
չատ պարկեշտ անձերէ ընտրուած ըլլալու
են, որոնց անկողմնակալութիւնն ու անա-
չառութիւնն ո՛րէէ կասկած վերցնելու չէ,
հակառակ պարագային, ասոնք աւելի վնաս-
ակար կրնան ըլլալ:

Ե.— Երկրագործաց իրենց արհեստի
մասին sqիսուքիւնը. — Մեր երկրագործ
հայրենակիցներն արդարև շատ տգէտ են
իրենց արհեստի մասին. թուենք աստ ի-
րենց աչքի զարնող մեծ սխալներն ու խոր-
հինք զանոնք դարմանելու միջոցները:

1. Աղբերու մասին անհոգութիւն.—
Երկրագործական սկզբունք մ'է «հողէն ե-
լածն հողին դարձնել», և այս տեղի կ'ու-
նենալ աղբերու միջոցաւ, որոնք հողի բնա-
կան ու կարեւոր պարարիչներն են: Եւրո-
պիոյ մէջ կենդանեաց տակն յարդ կ'փոեն
անոնց աղբի ջրերն ու կազերը ձծելով՝ չկոր-
սնցնելու համար, ու ապա մասնաւոր տեղեր
կ'ամբարեն զանոնք, մինչ հողերու յանձնելն
անձրեւներու ու Արեգակին դէմ պաշտ-
պանելու համար զանոնք: Մեր երկրագործ-
ներն ոչ միայն գոմերու եւ արտոններու մէջ
չեն պաշտպաներ կենդանեաց աղբերը, այլ
և ապա կ'սփոեն բացօթեայ, որով անձ-
րեւներն անոնց լոյծ ու կարեւոր մասերը
կ'տանին, իսկ Արեգակն անոնց կազերը կը

ցնդեցնէ, որով և հողին յանձնուած ա-
տեննին անոնց հողին ելած՝ մարմինը մնա-
ցած կ'ըլլայ: Աւելին կայ. շատ անգամ
վառելանիւթի չգոյութեան հետեւանօք
աղբն արարի վերածելով կ'վառեն և այդ-
պէսով բորակածնային կազերը փճացնելէ
ետք մոխիրը միայն հողին կ'յանձնեն, որով
և մեր հողերը բորակածնով աղքատ կ'ըլ-
լան: Աղբի մէկ խորանարդ մէդրն Եւ-
րոպայի մէջ 20 ֆր. կ'արժէ, այսինքն՝
չուրջ հարիւր զըշ. : Իսկ մեր երկրաց մէջ
երկրագործք սիրով կառք մը աղբը 3—5
ըըշ. փ կուտան, և նոյն իսկ իրենք այդ
գումարին փոխարէն զայն գնողին արտը
կ'տանին իրենց կենդանիներով: Մեր եր-
կրագործներն իրենց հողերու բորակածնով
աղքատութիւնը կ'դարմանեն հանգիստ
թողլով հողերնին պարբերաբար երկու տա-
րին անգամ մը, այսինքն հարիւր արտա-
վար հող ունեցողն անոր միայն յիսունը կը
մշակէ և մնացածն հանգիստ կ'թողու՝
միջնորտի աղդեցութեամբ բորակածնով
հարստացնելու համար, որով և իր դրա-
մագլխին կէսը կ'գործածէ:

2. Աւթասելու ժամանակի անգիսակ-
ցութիւնը. — Յանելու համար փորձառու-
թեամբ ընդհանուր օրէնքներ ուսած են,
որոց կուրօրէն կ'հետեւին առանց ըստ պա-
րտգային փոփոխութեան ենթարկել գիտ-

նալու : Հունձքերու քաղուժը կ'ընեն ընդհանրապէս ժամանակէն շատ ետք, այսպէսով ցորենազգեաց հասի մէկ մասը գետին թափելով կ'կորսուի :

Յ. Գործիներու քերութիւնն ու խեղճութիւնը.— Մեր երկրագործք խեղճ ու տարրական գործիներ ունին միայն . արօրնին նահապետական օրերէն մնացած երկաթ ծայրով փայտ մ'է, որ հողը կ'ճեղքէ մէկ քանի հարիւրամէրը խորութեամբ՝ առանց զայն դարձնելու, այդ արօրը կ'գործածեն նոյն իսկ ցանուած սերմը թաղելու համար փոխան տրմխելու, և այսպէսով սերմահատերն անհաւասար խորութեամբ կ'թաղուին, ոմանք շատ խոր կ'իջնան ու կ'փտտին, այլք մակերևոյթը կ'մնան ու թռչնոց կեր կ'ըլլան : Շատ տեղ արօրն երկրագործին միակ գործին է, ոմանք հողն հարթելու համար «թափան» կ'գործածեն, որ հեռի է լողի մը առաւելութիւններն ունենալէ :

Երբեմն գիւղօրէից մէջ տեսայ եւրոպական գութաններ և այլ երկրագործական գործիներ՝ որոնք ընդհանրապէս լքուած էին յարդանոցի մի անկիւնը . երկրագործք փափաքած էին ունենալ զայնս, ճարած էին, սակայն չկրնալով գործածել, բարձի թողի ըրած էին : Կամնելու գործին ամենատարրականներէն է, և միանգամ այդ գործողութեան ներկայ գտնուողներ

1003
10844

կրնան հասնալ թէ ո՛րչափ մեծ է այդ կայծքարաւոր գործիքին հասուցած վնասներն :

Կառավարութիւնն երբեմն տեղերու մէջ կատարելագործեալ գործիքներ առնել կուտայ, և կամ կ'նուիրէ, սակայն խեղճերն չեն կարող օգտուիլ անոնցմէ . կարելոր էր որ զայնս գործածել գիտցող անձնաւորութիւններ ալ դնէր անոնց տրամադրութեան տակ, որպէս զի գործածեն անոնց այլքին առջև՝ ու գործածութիւնն սորվեցնեն . և նոյն իսկ աւրուելու պարագային զայնս նորոգել ու շինել ուսուցանեն, և այդպէսով միայն օգտակար կրնար ըլլալ :

4. Մեր երկրագործներն բնդիանցապէս ծոյլ են.— Այո՛, եթէ զանոնք բողբոջ տենք Եւրոպոյ երկրագործաց՝ արդարև պիտի հաստատենք թէ մերիները մեծ ծոյլեր են :

Հողերը մի կամ երկու անգամ իրենց տարրական արօրով խառնելէ ետք՝ առանց զայնս կատարելապէս պատրաստած, մանրած ու հարթած ըլլալու՝ հունտը կ'ցաննեն : Տեսայ ցանուած հողեր՝ որք երբեք մանրած չէին և մեծ հողակոյտերէ կազմուած էին, ուր ցանուած հունտերու մեծ մասն անհաւասար խորութեանց հանելով կամ մակերևութային մնալով կ'փռնուին : Շատ



անգամ հերկն անկանոն է և կան անդ խոփի ազդեցութիւն չկրած փոքր ու մեծ մակերեւոյթներ՝ ուր հասած հունտերն անշուշտ փճանալու դատապարտուած են : Հունտերն հողին յանձնելէ ետք՝ այլևս ուէ խնամ չեն տանիր ու ամէն ինչ Աստուծոյ կ'յանձնեն, ո՛չ վնասակար խոտերը կ'իւրեն՝ որք հողերու անուղբ կ'սպառեն, ոչ հողի կարծրացած մակերեւոյթն տրմութով և կամ այլ եղանակով կակուղցնել կ'փորձեն, բուսոց արմատներու տարածումն ու շնչառութիւնն նպաստաւորելու համար . և ոչ ալ ու է խնամք կ'տանին : Աստուած ժիր մարդուն կողմանէ պատրաստուած ու խնամուած հողերու սերմերը միայն կ'բուսցնէ և ոչ թէ ծոյլերուն :

Մեր երկրագործներն ընդհանրապէս գարունէն աշուն կ'աշխատին և յետ այնու կ'քաշուին իրենց գիւղերը, և այսպէս 3-4-5 ամիսներ բոտ տեղեաց դիրքին ու կլիմային՝ անգործ կ'մնան . մինչդեռ եւրոպացի երկրագործը տարուան ամէն եղանակին կ'աշխատի առանց անձրեւն ու ցուրտը նկատի առնելու, և գիտենք թէ հոն ձմեռներն ընդհանրապէս աւելի սաստիկ են քան մերինները :

Երկրագործներէ ոմանք ըսին թէ իրենք ի ընէ ծոյլեր չեն, այլ շատ անգամ չկարողանալով վայելել իրենց քրտանց ար-

դիւնքը, ընականաւոր սկսած են չափաւորել իրենց ջանքերն և առ այս այնպիսի պատմութիւններ ըրին՝ որք կարծես մինչև մէկ աստիճան կ'արդարացնեն զիրենք :

5. Կենդանեաց սննդեան թեւութիւնն եւ չարչարանքը.— Երկրագործն ինքն արդէն թեփախառն հացով ու թանով կ'անանի, տարին մի քանի անգամ պատահմամբ հիւանդ կենդանւոյ մը միտը կրծելով . իր պահած կենդանիներն աւելի կարեւոր անունդ մը չեն ստանար . անոնք կ'ապրին գրէթէ լոկ յարդով, և ուժի, միտի, կաթի ինչ արդիւնք կարելի է սպասել յարդով սնած կենդանիներէ : Այդ խեղճ կենդանիներն ամառնային եղանակին երբ կարենան արածիլ ու անձամբ ճարել իրենց սոունդը՝ այն ատեն միայն քիչ շատ լաւ կ'անանին : Պէտք է ուսուցանել երկրագործաց թէ մեր ընտանի կենդանիները մեքենաներ են որք իրենց տրուած անդեան համեմատ կ'արտադրեն ու երբ աւելի պահանջուի անոնցմէ՝ իրենց մարմինէն ու կեանքէն կուտան :

Մեր երկրագործք ընդհանրապէս շատ անգթօրէն կ'վարուին իրենց օժանդակ կենդանեաց հետ և կ'չարչարեն զանոնք . կ'երեւի թէ իրենց բռնաւորաց կողմէ կրած չարչարանքներն իրաւունք ունենալ կ'կարծեն իրենց օժանդակ խեղճ կենդանեաց վրայ ի գործ դնելու, և այդպէսով իրենք իրենց չահուն կ'վնասեն :

Երկրագործաց սայլերու անիւներն ընդհանրապէս կ'ճոնչեն, ու հաստատեցի թէ շատեր այդ ճոնչի ձայնն աւելցնելու համար մածունի մասնաւոր բաղադրութեամբ մը կ'օծանեն անիւի առանցքն որպէս զի շատ հեռիներէն իմացուի այդ անախորժ ձայնը :

Այսպէսով մեծապէս կ'դժուարացնեն իրենց կենդանեաց աշխատութիւնը, զի առանցքի շփումը կ'դժուարացնէ այդ խեղճերուն գործը : Հարկ է ընդհակառակն իւրով օծանել՝ սահումը դիւրացնելով՝ կենդանեաց ճիգը նուազեցնելու համար : Կարելոր է այս ճշմարտութիւնը հասկցնել մեր ազէտ երկրագործներուն, և ի հարկին պատժել զիրենք առ այս :

Եւրոպայի մէջ ընկերակցութիւններ կան ընտանի կենդանիներն ընդդէմ զիրենք չարչրկող ու գէշ գործածող իրենց տէրերուն պաշտպանելու համար : Եթէ մեզ համար կարելի չէ այդպիսի ընկերակցութիւններ ունենալ՝ գոնէ այդ դերը պէտք է կատարէ մեր կառավարութիւնն ի ձեռն ապահովութեան պաշտօնէից և ոստիկանաց, մասնաւորապէս խմբագրեալ օրինաց համաձայն անշուշտ,

Եզրակացութիւն եւ դարման.—Աւելորդ համարելով ընդ երկար թուել հէք երկրագործաց դժբախտութեան պատճառները,

զրկումներն ու նկարագրել ազիտութիւնն աւելի մանրամասնօրէն, լաւ կ'համարիմ մեր առաջարկած դարմաններն համառօտել աստիքը եզրակացութիւն .

Ա. Պահպանել անտառներն ու ընաշինջ եղածները վերստին տնկել :

Բ. Երկրագործները պաշտպանել ընդդէմ յափշտակիչներու և զօրաւորներու անիրաւութեանց :

Գ. Տուրք գանձելու պատրուակաւ երկրագործաց հողերն յափշտակիչներու չտալ :

Դ. Ջանադիր ըլլալ որ երկրագործական դրամատուններէ միայն երկրագործներն օգտուին, վճարելով տարեկան 1/4 տոկոս մը :

Ե. Եթէ ոչ տուրքերն ընդհանուր կերպով, գոնէ աղնամի տուրքն նուազեցնել ներքին գաւառաց համար :

Զ. Պաշտպանել երկրագործաց հողերն ու հունձքերը :

Է. Երկրագործաց ուսուցանել իրենց արհեստն և ցուցնել եւրոպական գործիներու և մէթոտներու առաւելութիւններն ի ձեռն գործնական երկրագործական վարժարանաց և պաշտօնէից, և առ այդ կ'առաջարկեմ հետեւեալ միջոցները .

1. Գործնական երկրագործական վարժարանաց բիւն աւելցնել, անդ ընդունիլ ու մարդել երկրագործաց զաւակները, եր-

կրագործ պատրաստելու նպատակաւ, և ոչ թէ կառավարութեան պաշտօնեաներ հասցընել որք շատ անգամ ո և է օգտակարութիւն չունին :

2. Գործնական երկրագործական վարժարանաց Երջանաւարներն ընդունիլ միայն Հալիպոլի երկրագործական բարձրագոյն վարժարանը . որպէս զի այս վերջինէն ելլող երկրագործ պաշտօնեաները գիտակ ըլլան գործնական երկրագործութեան և ի հարկին իրենց քարոզած տեսական դասերն կարենան և գործնականապէս ցուցնել երկրագործ դասակարգին :

3. Պարտաւորութիւն զալ Տիպար ազարակաց սնօրեկներու որ շարքը մի անգամ երկրագործական բանախօսութիւններ ընեն երկրագործաց, և ցոյց տան անոնց կատարելագործեալ գործիներու գործածութիւնն ու առաւելութիւնները, հողերն ու ցանքերը խնամելու մեթոտները, բնական աղբի ու քիմիական պարարտեցուցիչներու ազդեցութիւնները . ի մի բան գործնականապէս ցուցնեն գիտնական երկրագործութեան սկզբունքներն ու առաւելութիւնները :

4. Պարտաւորել երկրագործական պատեանները Երջան ընել իրենց յանձնուած Երջանակի երկրագործական կեդրոններն ու գիւղերն եւ անդ բանախօսութիւններ

ընել երկրագործաց . երկրագործական գաւառային ուսուցիչները պարտին տալ տարեկան գոնէ 120 դաս գիւղերու մէջ, երկրագործական պաշտօնեաները գաղաներու կեդրոնները տարին 60 դաս . երկրագործական քննիչները զերծ մնալու չեն այս պարտականութենէն և ընելու են վիժաներու կեդրոնները տարին գոնէ 30 բանախօսութիւն, և միշտ այս պաշտօնեաներն ի վիճակի ըլլալու են իրենց բանախօսած սկզբունքները գործնականապէս ցուցնել երկրագործաց : Այսպէս միայն կարելի է օգտակար ըլլալ մեր հէք երկրագործ դասակարգին, որ կ'պահպանէ մեր երկիրն ու կառավարութիւնը, կ'հոգայ մեր բոլոր ծախքերը, և որոնց բարօրութենէն կախում ունի մեր երկրին փրկութիւնն ու բարգաւաճումը :



Faint, illegible text, possibly bleed-through from the reverse side of the page.



50.



2013

« Ազգային գրադարան »



PSM/

NL0045599

